

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Ա. Եղևամտի հայիք . — Խնայութեան կանոն .
— Հաշուկդիր ծախոց :

ՏՆՏԵՍԱԿԱՆ չէ աղեկ բան ընելը ,
այլ նոյնը աղեկ կերպով ընելու է , կ'ը-
սէ ամենուն ձեռքը պտըտող հոգեորա-
կան գիրը մը : Այս սկզբունքը թէպէտ
ամէն բանի մէջ օգտակար է , բայց տը-
նական տնտեսութեան մէջ ամենայն
կերպով հարկաւոր , այնպէս որ առանց
անոր տան բարեկարգութիւն ըլլար .
որովհետեւ տնական գործողութիւննե-
րը պէտք է որ հաստատ կերպով մը ու
անընդհատ կարգով մը առաջ երթան :
Այս ասանկ ըլլարով տանտիկնոջ մը ամե-
նէն առջի հարկաւոր բանը իր եկամու-
տը կամ դրամական կարողութիւնը
գիտնալն է . երկրորդը իրեն ժամանա-
կին լսու կերպով բաժանմունքը՝ որ ա-
մէն բան իր ատենին ըլլայ լրմբնայ .
և երրորդ դրած կարգերուն ուշադրու-
թիւն ու ճշգութիւն : — Իրաւ որ մեր
աղգին մէջ գեռ ընդհանուր տարա-
ծուած չէ ան եւրոպական սկզբունքը՝
որ տանը ներքին կառավարութիւնը և
ծախքը տանտիկնոջ ձեռքն է . և աս
բանիս համար ալ մասնաւոր ջանք կ'ը-
նեն պղտիկուց վարժեցընելու աղջիկ-
ներն թէ հաշիւ բռնելու և թէ տան
մանը մունը պիտոյքն հոգալու . բայց
այսու ամենայնիւ մեր զնելու ծանօ-
թութիւնները յուսանք որ անօգուտ
չեն ըլլար :

Իրեն ելումուտքը գիտնալու համար՝
տանտիկինը պէտք է գրով ունենայ ի-
րեն վարձքով տուած երկիրներուն ,
տներուն , խանութներուն և ամենայն
տեսակ կալուածոց տեղուանքը , վար-
ձուորներուն անուններով , գրուած
պայմաններով , վարձքը հատուցանե-
լու ժամանակը և այն : Իսկ ելքին կող-
մանէ որ է իր ծախքը՝ պէտք է ունենայ

ամենայն տեսակ նիւթոց ցուցակը ի-
րենց անուններովը . ինչպէս տան ու
ծառայից վարձքը , կահկարասեաց գինն
ու նորոգելուն ծախքը , տան հարկաւոր
պէտքերը , ինչպէս ուտելիքի , հագնելի-
քի և ամենայն գործածուելու նիւթե-
րու . անկեց 'ի զատ պէտք է ունենայ
պատահական ծախքերու ցուցակը . ինչ-
պէս լրւացքի , ճամբորդութեան , նա-
մակի , օրագրի , գրքերու , տղոցը դաս-
տիարակութեան , հիւրընկալութեան ,
ընծայ տալու , կորսուած կամ կոտրած
բան մը նորոգելու , թեթև հիւանդու-
թեանց և կամ անձնական հաճոյից և
այն : Այսանկ մանրամասն հաշիւ բռնո-
ղը շատ տժգոհութիւններէ ու զլիի
ցաւերէ ազատ կ'ըլլայ . տանը մէջ բան
մը պակսածին պէս կ'իմանայ , անհոգ
ըլլար պղտի բաներու՝ գիտնալով որ ա-
նոնցմէ մեծ չարիք կրնան հետեւիլ . ինչ-
պէս ապակիին մէկը կոտրեր է եղեր .
բան մը չէ . բայց անկեց խոնաւութիւ-
նը ու գէշ օդը ներս կը փչէ , հարբուխ-
ներու , կուրծքի բռնուիլներու պատ-
ճառ կ'ըլլայ , տան կարասիքը կաւրէ
կաղտուուէ , ան կոտրած ապակին կրնայ
վար իյնալ ու մէկը մէկալը վիրաւորել ,
կամ աւելի չար՝ կտորուանքը կերակրի
կամ խմելքի մը մէջ թափիլ , և ուրիշ
հաղարումէկ դիպուածներ : Ոէյ իրեն
Ծնական տնտեսութեան սկզբանց մէջ
գեղացի ընտանեաց մը համար կը պատ-
մէ՝ թէ ինչպէս անհոգութեամբ գրո-
ներնուն բանալի մը չփնելնուն համար
վերջի խեղճութեան հասեր են . ասոնք
իրենց տնակին դուռը փայտի կտորով
մը միայն կը գոցեն եղեր . օր մը տան
մէջ մնուցած խոզը՝ որոնց բոլոր ունե-
ցածնին ան է եղեր , զրան զարնելը բա-
նան ու փախչիլը մէկ կ'ընէ . գեղացին
ետեէն կ'իյնայ բռնելու , բայց անօ-
գուտ . անկէ զատ կուրծքի ինջուածք
մըն ալ կ'ունենայ , որ ետքը փոխադրա-
կան ցաւի կը դառնայ . այսպէս պղտի
անհոգութիւն մը շատ անգամ մեծա-
մեծ չարեաց պատճառ կ'ըլլայ :

Բայց բաւական չէ իրեն ելումուտքը
կարգի գնելը , հապա պէտք է նայիլ որ

տարուէ տարի քիչ մը բան մէկդի դրուի , և մուտքը ելքին գոնէ տասնեւրորդ մասովը աւելնայ . աս բանս ընելու է մանաւանդ անակնկալ կորուստներու և ծանր հիւանդութեանց ճար մը ընելու համար . իսկ անոնք որ շատ որդւոց տէր են , աւելի պարտք ունին աս բանս մտածելու , որ իրենց զաւակացը պատշաճ վիճակ մը պատրաստեն , որովհետեւ աս ալ ծնողաց մեծ պարտքերէն մէկն է . և գիտնալու է որ որչափ տղաքդ պղտիկուց առատութեամբ ու ձնխութեամբ վարժած ըլլան , այնչափ ալ մեծնալուն պղտի բան մը որ պակսի դժարնին կու գայ : Աս իննայութեան կանոնը աւելի պէտք է , երբ եկամուտներդ ամէնն ալ մէկ բանի կամ մէկ տեղոյ վրայ են . որովհետեւ յանկարծական գիտուած մը կրնայ զանոնք բոլորն ալ փճացընել . ան ատէն չէ թէ միայն աւելորդ ծախքերը պիտի մէկ զի դընես , հապա նաև իննայողական ծախքերը , բայց միշտ աս կանոնս ունենալով որ հարկաւոր բանին անհոգութիւն ըլլայ : — Իսկ իննայութեամբ աւելցուցած ստակդ անգործ պահելը շատ վնասներ ունի , մէյմը որ քովդ պատրաստ ստակ ունենալով՝ անհարկաւոր բաներու ալ փափաքդ կու գայ . երկրորդ կրնայ ալ վտանգի մը հանդիպիլ ան ստակը . երրորդ ուրիշ վնաս ալ ըլլայ՝ բայց շահ մ'ալ չունենար և ինչ որ է ան կը մնայ : Աս բանիս համար խորհուրդ կուտամ որ ան աւելցուցած ըստակդ կամ իննայութեան գանձարանը դնես , և կամ դրամագլխիդ վրայ զարնես . ասանկ ընելու է նաև երբ չկարծած գումար մը ձեռքդ կը հասնի կամ կարգէ դուրս շահ մը ընես , ինչպէս ըսենք լինէ , իւանդոյէ , և այլն : (Մանք աղէկ սովորութիւն մը ունին , որ ամէն մէկ տղոց համար զատ զատ մէյմէկ պղտի զրամագլուխ կը հաստատեն իննայութեան գանձարանին կամ անոր նման տեղ մը , ու անկէց եկած շահն ալ միշտ գլխին կու տան . ասով իրենց որդւոց օժիտը ինքիրեն կը հասնի ըստ ժամանակին : Այելացի ու որդեսէր մայր մը

դեռ շատ կերպեր կրնայ մսածել ինքնինքը ու որդիքը երջանիկ ընելու . ինչպէս մէկ զարդէ մը կամ զուարձութենէ մը ինքինքը զրկելով :

(Ուրիշ հարկաւոր խորհուրդ մ'ալ ունիմ տալու . այսինքն ջանա որ ինչ որ կառնես մէկէն վճարես , մանաւանդ նորելուք ու զարդի բաները , որոնք հիմա հարկաւոր ու էական բաներու տեղ սեպուած են՝ ու զմարդ նոր ծախքեր ընելու կը գրգռեն . վաճառականներն ալ որպէս զի գնողները աւելի յորդորուին կամօք անվճար առնելու կը թողուն իրենց ապրանքը : Բայց ասիկայ շատ գէշ բան է . վասն զի մէյմը ուշ վճարելու վարժեցար , փորձութիւններն ալ կը շատնան , աս ան բանը գնելու փափաք կ'ունենաս . գնելը զիւրին ըլլալուն վճարքը չես մտածեր , ան զին խանութապանին քովը տետրակներդ կը լեցուին , գումարներն կը շատնան , ու վճարելու ատենն որ կու գայ շատ նեղութիւն կ'ըլլայ քեզի , ու կը զարմանաս ու կը զայրանաս որ այնչափ դիւրութիւն առած բաներդ , այնչափ սուզի նստեր են քեզի : Իսկ ընդհակառակն երբոր առած ատենդ վճարես , տուած ստակիդ յարգը կը ձանցնաս , կրնամ ըսելթէ գնած բանիդ ալ անշահութիւնը . անով քու իղձերուդ ալ չափ կը դնես , ամէն նոր տեսած բանդ չես ուզեր առնել : (Եթէ որ անպէտ բանի մը ստակ ալ տաս , տեսնելով որ անով քու տանդ ու տղոցդ հացը կտրեցիր , կուուի ու տժգոհութիւններու պատճառ եղար , ան ատեն խելք կը սորմիս , առջի ըրածդ երկրորդ անգամ ընելքիդ իրաստ կ'ըլլայ : Աւ յիրաւի որչափ ալ ծանծազամիտ ու զարդասէր ըլլայ մէկը , փուծբանի մը համար բուռով ստակ տպուատեն սիրտը կը խչչայ , և կրնամ ըսել որ թէ մէկէն վճարելու սովորութիւն ունենար , ըրած ծախքին կէսը չէր ըներ :

(Յրական ծախքերը պէտք է որ ամէն օր գումար ըլլան , և ամսական հաշուէգիրը անցնին . նմանապէս ամէն ամսուն վերջը պէտք է գումարը անցընել տարկան հաշուէգրին մէջ , և ել-

քին առջել պէտք է դնել նաև մուտքին ցուցակը, որպէս զի մէկ աչքով տեսնուի թէ մուտքին ու ելքին մէջ ինչ տարբերութիւն եղեր է. եթէ ելքը աւելցեր է, ըսել է թէ նոյն տարին վընասով ես, անոր համար պէտք է արթնութիւն ու խնայութիւն բանեցընել երկրորդ տարուան մէջ՝ որ գոնէ առջի տարուան բացը ծածկես. իսկ թէ մուտքը աւելի է, խնայողութեան մասը դուրս հանելէն զատ, եթէ բան աւելնայ, պէտք չէ մէկէն նոր ծախքերու ձեռք զարնել կամ ուամկին ըսածին պէս դուռդ մեծցընել. հապա պիտի նայիս թէ այդ տարուան մէջ ո՞րչափ անկարծելի յաջողութիւններ ունեցար, և քանի մը տարի փորձես թէ արդեօք միշտ նոյն յաւելուածը պիտի ըլլայ թէ չէ. աս ալ գիտցիր որ շատ անգամ յաջող տարիէ մը ետքը՝ ծախորդ տարի մը կուգայ. անոր համար պէտք չէ մէկ տարուան յաւելուածին վստահանալով քուառջի կերպդ փոխես, կամ աւելի մեծութիւն ծախել ուզես. գիտցած եղիր որ եկամտէն աւելի ծախելը անանկ մէկ ախտ մըն է որ մնարդ շուտով կը բանուի անկէց և ուշ կ'ազատի, ու քիչ մը ատենուան զուարծութիւնը՝ երկայն ու անվերջանալի վիշտերու ու կսկիծներու պատճառ կ'ըլլայ :

ԲԱԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱԴՐԱՍԱՌԱՆՈՒԹԻՒՆ

Բ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Ը մեզի կը ցուցընէ՝ որ հին ատենէն ՚ի վեր իմաստասերները միակերպ դրութիւններ կը հաստատէին աշխարհքիս սկիզբն ու բնութէան երեսութները մեկնելու համար: ՚յ մէկ մէկու հակառակ դրութիւնները, որ շատ կոփիւներու ալ պատճառ եղան, ինչուան մեր դարուս սկիզբը շարունակեցին: ՚յսլային անամոց մնացորդներէն՝ որ ցամակը երկրի խաւերուն մէջ

կը գրտնուին, գուշակեր էին իրենք որ երկիրս ՚ի սկզբան լցն եղած պիտի ըլլայ, և երկայն ատեն ջրով ծածկած մնացեր է, և թէ երկրիս երեսը մեծ փոփոխութիւններ եղեր է, որուն պատճառ կը զնէին երկրիս առանցքին շեղիլը, որն որ առաջ ծիր խաւարմանին զաւգահեռական էր կ'ըսէին:

Հայց աս տարակոյսներուն պատճառ՝ ոչ այնչափ խնդրոյն դժուարութենէն էր, որչափ նոյն բաներուն վրայ գրողներուն բռնած ձամբէն: ՚յ ան զի խնչուան վերջի ատեններս ալ՝ երկրաբանները փոխանակ երկրիս ներքին կազմութեան վրայ որոշ տեղեկութիւն մը առնելու, և երկրիս վրայ տեսնուած երեսութները դիտելու, քանի մը երկրորդական ու աղէկ ցքնուած դիպուածներու վրայ սկսան նոր նոր զրութիւններ հաստատէլ, որոնց մէջ երկուք մը չկան որ մէկմէկու հետ բոլորովինն սման ըլլան: ՚յ ահա բոլորովին ասոնց նման էին եղիպտացւոց քուրմերուն վարդապետութիւններն ալ, որոնք որ իւաղէս և ՚յի լետոս Հունաստան բերին, և իրենց դպրոցներուն մէջ կը քարոզէին այլևայլ փոփոխութիւններով, որոնցմէ տարածեցաւ նաև ՚յ ըրոպայ: ՚յսնք ալ միշտ իրարու դէմհակածառութեան մէջ էին, անանկ որ հազիւ թէ դրութիւն մը կը հրատարակուէր, ուրիշ մը անոր դէմ կը կոռւըտէր ու տեղը կ'անցնէր. աս կարծեաց անմիաբանութենէն երկրաբաննութիւնն ալ ծաղրական բան մը դարձաւ, և որոնք որ անոր ետեէն կ'ըլլային ծանծաղամիտ կը սեպուէին. անանկ որ ՚վիկերոնի հաւահարցներուն համար ըստածը, ան ատենուան երկրաբաննութեալ կը յարմարի. ՚յ Ըեմ գիտեր, կ'ըսէր ձարտասանը առջիններուն համար, թէ ինչպէս իրարու երես նայած ատեննին խնտանին չգար,,:

Հայց վերջապէս ՚յէքընի և ՚յիութընի սքանչելի գիտերն ամենուն աչքը բացին, և քնական իմաստասիրութեան ոճը բոլորովին փոխեցին. և որոնք որ ինչուան ան ատեն կարծիք հնարելով գոհ էին, իմացան որ բնութիւնը